

# ՆԱՐՎԵՐՆ ՈՒ ԻՐ ԻՆՃԵՆ

Բինկեանէն երեք քառորդ ժամ տկալասասավ, բայց ցամաքի ճամբով 2—3 ժամուան ճանապարհով, Ակնի քաղաքէն տկալասասավ օինենոյն ժամակ, իսկ ցամաքի ճամբով Մոյտանէն Խաչկեափկավ հոչակաւոր Նարվերու քարեն, քարկապաններ՝ կետինեւ պիտի կտրէ վիճախոր ձորերէ, ապաւումուա շերտերէ, անգնապախոր հերձումներէ, ուեւ ու սարսափ պատկերներէ ու խորունկէն Եփրատի ծուըլտուքներէ, զողաչար ճանապարհորդը, և ինքինք պիտի գոտնէ Շուզուի քար սարերուն եւ Սանազի սանդուխ ժայռերու լանջերուն՝ երեք ժամ կորելով Ցանդէի դժոխքը, իսկ Խոթարի ճանապարհումը 9—10 ժամէն Նարվերէն Ակը կամ Ակնէն Նարվեր պիտի կրնայ հասնիլ: Գիւղը լեռներու ծոցին ու ծրարցին մէջ բռնած, այլ հանապազորէն ալ անուանի Եփրատին սագերէն ու սա՞հ սա՞հ լարերէն արրած նստած է միշտ կոկող ու տոտող՝ այնչափ վիթխարի մեռուտ կողերով ու կալերով լուսով ու քոլող. շուրջն իրեն գոտեկուու ու բերգկուու, լեցուն ու տքուն շալակով հոս ու հոն տեղ ու ախտիկ լրած են ամենով ու ամէնպիով: Հասարակաց առածք կ'ըսէ՝ Բատուած հոդերը սառաւեր, հողը ամբողջ Մելիսինէի ու Խարբերդի ղաշտերը լեցուցեր է, իսկ քարն ու քարբակն ալ Ակն ու իր շըջականները զրեր է: Եւ որչափ իրաւածք, Նարվերու աջին քար ու շար շար լեռներ ժայռ, ճափին քարբակներ դէզապէզ, ճակտին ժեռուուտ ու չեղուա բլուրներ, ու քածակին աշարկու ախտանիներ միշտ ժայռ ու ապալեր. խորափիտ, վիճածին ճորեր այնչափ պատուուածքներով դէշակուլ, ճեղքուածքներով ու գոշեր երած երած, վահճակներ քոստ ու բարոս զայլերու, արբած ու կատղած շնագայլերու, հիւսիսածին արջերու ու թստումներու խուծքեր ճուռած նույսուքներով, ամսեղուկ աղուէսներ ու քըսմբիկ սածոյրներ լիսլիքն են: Այս շարքը ճարէն ճորէմերկ սալարիներով Նարվաց Ցանդէն այն-

չափ կոխող ու խեթիսզ եղջիւրներովը քարեղէն՝ որ կ'երթայ խեթիկելու մինչեւ Խոթար արորելով ու զորելով, Մահոնի ճորերը բոլորելով, ու նեստելով մինչեւ Վզայի կապաններուն ու աքցաններուն, իսկ պուկին ու զգին չոքիլ ու նստիլ փափաքն է Ագրակու, Խաչմիչի, Խողազրակի, Ասիքի, Խալտրմբաւէի պահանը կուռ ու բռու շղթաներուն՝ եթէ մէջ նետուած ըլլար սարսող ամեհի Եփրատը՝ որ բարեկամի մը պէս մէջ նետուած է մէկզմէկէ բաժանելով: Զախին՝ Ապրանքու ըլուրները ու քարբակները, Զիարեկքէփէսին ու Խաչուկ տաղին, Երական ու Կամիուն մինչեւ ողորած ու բոլորած Սարցիշէկի հոչակաւոր հարուստ լեռը տիստանեան: Եւ ահա աստին մէջ է որ բոյն զրած է Նարվերը և հունը երած լեռ աղբարներու կիրճերուն ու անցքերուն: Որչափ որ բնակչութիւնով նուազ, թուով աղքատ, բայց բնութեան հարստութիւններով փարթած իշխանաւորի մը պատկերն ու տեսարանը պարզած է միշտ: Քիչ մը սոնք, ու յօնք ցցած ու հալար լանջք պարզած է միշտ, եւ սակայն այս ամենուն հետ մէկանդ վայելուչ զեղ, առքենի հասակ եւ հրահրող կուրծքի մը բոլոր լեցունաթիւնները ունի Նարվերը: Հարստութիւնը եթէ չէր բախտաւորած զինքը սոկու ու եկմասի փայլերովը, բնութիւնը հասած էր իրեն՝ ամէն չքնազ ու արեղնազ, հնագեղ պածուանքներովը: ճանաւանդ երկու դահուաւոր կուրծքի սոնց շուրջ ու շուայլը միատիկ ու երկնատպիկ, սրտախանդ ու հոգեբախտ, զինքը նա Վերը զրած էին, զրկիցը Ասեաց անտառին տաճարներուն, սրոնց շուրջ ու շուայլը միատիկ ու երկնատպիկ, սրտախանդ ու հոգեբախտ, զինքը նա Վահանածին աշարակի հայտացնող, եւ անդամական արժեքներու վայլիք, սրչափ անյաղթ այնչափ սրտերու բախտ հոգիներու բախտ, սօսիքը իր անմատոյց բնակերտ ու հրաշակերտ բերդ պատնէշներ-

բայն ու պարփապներովը երկնածին, ոսու անտառ-  
ները ծներ ու մնուցեր էին տաճարներն ու խորան-  
ները հայկակն Վահագանին. նունազարդ երիզ ճը ար-  
քայաճանապարհ ճը գծած էր, ուրիշեց կը ճեմեր ու  
կը ճեղիշ. Դշխոն գեղեցկոթեան այլուն այլուն  
ի լիւդ եփրատի անմահածին, դրախառածին ջրերուն  
անապակ, ուռենեաց ստարպախիսու պսակաւորումին  
ընդելոյդ բեւեկնիներու խնկենի լոյրովը քանի՛ ալ  
օծուն, ու այս տեսարանը հոգեցոյց ինչե՛ր ալ չկ  
փսիփասր այժմս խակ նոյնինքն խլացած լսողու-  
թիւններու, ու կճեփած աշերու՝ ի՞նչ վեհիկ ու նշիկ  
տեսարաններ, եւ քանի լեցուն բարբառներ՝ հածրա-  
ցած շրթներու, կրպացած զգացումներու ու ժանդո-  
տած սրտերու... Ի՞նչ պարզեւներ չպիտի շնորհէր  
եթէ ուծացումի ու ձուլումի չարագէին: Ինչե՛ր ու  
ինչե՛ր կան Վահագանէն ու Անահիտէն, Աստիկէն ու  
Խնակեան ակերէն ու աղբիւրներէն, սորուր ու ան-  
մաշ մերիններէն:

Դեռ կը ծփին ու կը խնկեն այս բոյրերն անձահունակ ու միշտ փառանակ այդ սօս տաճարներէն ու պուրակներէն՝ Եփրատի բուրվառովվ ծլշտատիսկ ու այս բուրվառին ծեց ալ ինչքան հուրքն ու բուրքն Ելեքտրին որ լուելեայն կը վասպէ՛ ու կը վառի՛ անկառաց, ու թող ծխի ու վառի այժմս ալ եթէ ոչ անոր անցնող բնակչութեանը, գոնէ վայրերուն անձուաց ու անթեղուած: Սոսիքը աջէն, Արեգն ու Նարեկեն ալ ձախէն, մին Վահուանիքէն, միւսը Արծրունիքէն, մին եթէ Խնակեան ակներէն ու լոյսերէն, միւսը Երեւերու Արեւէն Աստուածոսրիէն, լոյս տաճարներէն ու հրեշտակներէն, հրեշտակակրօն Նարեկայիշէն, Երկնազարդ Տաճարներէն ու Տիրոջ Ապարանիքներէն: Գաշտակներ նուազ զմբեթարդ բլուրներով, ուր կաղնիներ, զիշեներ, արտատիներ կանգնեալ ու բոլորեղ՝ կանաչի այնշափ վառ հանդերձանքով, ու արօտավայրեր հարրատ թռուփերով եւ բազմազզի ձաղիկներով վայրի, որոնք մինչեւ Նարեկայ վանոց սոտքին ու կուրծքին, եւ անկից աջ ու ձախ բազուկ նետած են Մանկասարի, Բազմաշէնի, Տիլլուրի ու Մարգչիշէկի շղթաներուն, համայնապեղ տեսարան ճը բնապատում: Նարվերէն մինչեւ Նարեկայ վանք մեկակէս ժամու ձանապարհ է, ու այս երկայնքին ծեց է Արծրունեաց տան զատակերտը, զարմանալի բերզը, որուն նուազ մնացորդքը խոկ դեռ իրենց ծեց դարբերու տոկունաթինէն, գերբնտիր հանձարէ ճը ու

Հիանալի ճարտարապետութիւնը ճը կը խօսին. հոս գոնուած են երբեմն երբեմն քարացած ձուկերու և կենդանիներու փոքր հնոջշներ. ևս սակայն ցեց ու մեց վանալականութիւնը ինչե՞ր ու ինչե՞ր կուլ տուած է անկուշտ կոկորդէն վար ու փոխած առեր ու աւերածութիւն. հոս է նաև համբաւաւոր արոտակի (արտուծ) ծառը հաստարուն ու հնարուն, ա'լ խղզուած աղջի աղջի ծուէններով, երբ ամէն ուխտաւոր իր կարգ ճը ցաւերուն ու ախտերուն ի բայժ հանդերձի ճը ծուէնով զայն պատուած է. այս անտուն ու աներդիք ուխտաւողիւն հինգ վայրկեան հեռու աւերակ եկեղեցիի ճը աւերակ քրքրուած կմախքը կայ, որ կը կոչուի Սենեկներ: Եւանդարար կ'ըսուի թէ Սենեքերին արքային կառուցանել տուած եկեղեցին է եղած: Եւ այս ճանապարհէն ո'քափ Հայորդիք փութացած են ուխտի ու երկրագութեան Սենեկներուն, ու ապարանքին, քանի՛ խինծ ու ցինծ ունեցեր են արքայատօններուն ու հանդէսներուն, որչա՛փ մուրատներով բեռնաւորուած տուն են դարձած նարգերը. Սենեկներուն քովն է նաև Նասա լեռնալբակիը, որ արքային նորմագարդ ճոխ պարտէղն է եղած, ու արդէն տեղին զիրքը՝ փուտած դաշտակովը երբեմնի, այժմ ալ բնապարատի ճը դարաստանը կը ցաւցազրէ ա'յնքան հրդեհող: Աւ հապա Նարեկայ վանքին Արեգ Նարեկին քանի՛ բիւրք բիւրց ուխտաւորներ, որոնք 3—4 օրուան ճամբաններէ եկած անոր տաճարին ու խորանին են երկրպագած, անոր երգերովը վերացած, խնկենի խօսքերովն ու բուրգասներովը արօթածուխ՝ Անեղին խաչին են ծունկի եկած ի խորց սրտի, պաշտած հոգեւին, համբուրած սրտովին ոտքերը գահոյից Անոր որ լոյսերէն լոյս ծաթած, այրած ու բազմած է հաւատաւոր ուխտաւորներու ներաշխարհի կեանքի բախտին վրայ. ևս քանի՛ ի խորց սրտից խօսք ընդ Աստածոյ՝ սակեղուազ տուեղնաշարքերով ասգենսկանէն անզենականին կամտքչն են ձգած կենսաբախ. ու ո՞ր Հայորդին չէ քալած ու կարօտը քաշած չին դարերէն չին Չաստուածներուն Երեւծին ու նոր դարերէն կենարնի ճշմարիտ Աստոծոյն ու ա'լ վերացած ու պլուած Անոր սոտքերուն Անոր ընտրեալներուն ընտանի ու սրբնի հայցի աղօթքներովը ամրակուռ ու սրտարուռն: Քանինե՛ր Նարեկին արօտին ու նարօտին վարդ պսակովը, անմահէբուռ այդ հրեշտակին աղօթալար Քնարին արբեցուածին ու յագեցուածովը, այն՝ արժանացած են

ու աիրացած բուժումի, կարօտախուե, հոգեախուե, առողջաթեան եւ հսկինարող զուարթութեան ու հարստութեան անցնելավ, երգն ու աղօթքն հազարամեայ՝ այնչափ դրիկց ու ծօտիկ է, պահած ու բարձր հովանառած նարմեր զիւզը այդ:

\* \* \*

Նարմեր զիւզը հայեկ լեռան գագաթին Մոյտանի սարալանջին վրայ գեղասիսպ զիրք զրաւած է: Հայեկ լեռան գագաթը եղած է մերսոց տուն ապաւինի և ապաստանարան գարաւոր, երբ անհամեմատ առաւել և չար ուժեր ուզեր են զիրենք աւել մաքրել, բայց զրկեցներու (Պօսիքի և նարեկի) ներպարկած ուժը ու հայեկը ծիշտ պահած են զիրենք աճուր ուժով մը: Գիւզի բնակչութիւնը ծիշտ սակաւաթիւ եղած է՝ անշոշտ զիրքին և տեղին ծեկուսացեալ քար լեռնոտ վիճակին համար, թէեւ աւանդուրար ալ կ'ըսուի թէ կրսնաւոր մը զիրքը անիծած ըլլայ ըսելավ՝ «Նարմե՛ր, ո՛չ ի շէն մնաս և ո՛չ յաւեր»: Նարմերի բնական զեզոյն ու հարզութեանը պատճառներէն մին ալ նիփատան է, սա արքայ մըն է ճոխացնող փարթամացնող իր ուորքին ու փէշերը հածրուրովին. բայց մինւոյն առեն ալ խիստ իշխանաւոր մըն է սաստիկ պասածող ու աւերով: Եփրատ հայ տունէն ու բոյնէն բխած, զրախարի ակնէն ու լունէն հարուստ, Ա. Գրքի տողերով անձահացած, կը հալի, կը սահի, կը ճործորայ ու կը գորգուայ. զերելով զերփելով զայսուծ, սիրա, արիսն, ու այս զեղունի անկարանի պասմուծանով աջ ու ձախ պշտանք ու բուրանք տարաբլուած ու ինկած դարերով կը ծիծալի իրեններուն ու վերերէն ծինչեւ հսու կ'օրօրի ինքն իր երգերով ու օրօրով մելանոյշ, ափերու զեղերփին շուշանաթոյը հովիսներէն և բիւրազզի թռչնելիաց ճուռովիւններէն արբեցած ու լիացած Դշլայի նազելածեմ ճեպիւ և ճեմիւ հոյակառ պատկառանքն ու ապրանքը փառաւորելու, եղբերէն ծինչեւ գագաթները վէս: Նարմերը, հաւանական ստուգաբանութիւնով նաւերը, անոր համար որ Եփրատին եղին ծիշդ իր առջեւը եղած է նաւակայանը, տեսակ մը նաւակներ որ Եփրատի վրայ կը գործածուէին տակաւին ծինչեւ վերջին տարիններս երբ շատ տեղ կամուրջներ գոյութիւն չտնելին. և ասոնցմէ էր նաև տեղիս «նաւեր» ըստածները, միակ հազրորդակցութեան

ճամբան Մեծ-Հայքէն Փոքրը անցնելու Եփրատովը, եւս պարենառամանը նարմերու ու շըջակայիցն ինչպէս մասսամբ ալ Ակնայ քաղաքին: Կ'ըսուի նաեւ թէ երբ նաւակայանէն կը հարցնեն եղեր թէ ո՞ւր է իջևանի զիւզը, աչա նա վերը-նէ կ'ըսեն, որով անունը մնացեր է նարմերը: Գիւզը որչափ քածակափ, աշով ու լանջովը՝ քարով ու զետով, սակայն բազուկ մըն ալ ունի աղուոր ու ձոխ բուսականութիւնով եւ սուրերու հոյլերով, գեղեցիկ պարտէցներ առասու սառաւատ (1) պաղատու ծառերով այնչափ ճոխս, որ զրախաս անունը առած էր. եւ իրաւ ալ զրախատակի մը պատկերն անէր անուսուաշտու բլրակներով շըրջապատ, իեւնասալերով զեղազարդ ու զուարթ, ապաւամներու կողերէն ալ փոթկած ու պոռթկած թիերով ու թաւուտներով, նշենիներով ու բեւեկնիներով թիւ առած ու թուած ամէն կուշտի ու գուրի վրայ. հազար զալալ ու իրաւ նելալ ջրեր անապական ուղիսերէ վազի ի վազ, որչափ ալ կաթնորակ ու սառնորակ են չորս զետերը եղեծուոսդ, քառասնաձիր մեղրածորան, հաղարսուորներու կեանքը ոուոգելով: Գիւզը ունէր 50—60 տուն բնակչաթիւն սրուն 40ը հայ, 20ը հարեւան: Ունէր Ա. Մինաս անունավ եկեղեցի մը սրբատաշ քարերով ամբակուռ՝ բաւական զարդարուն նկարներով եւ սրբոց պատկերներով, մանաւանդ Ա. Մինասի պատկերը՝ խոշոր արձաթեայ ճոյլ պայտաերով սպիտակ նմոյզին, որ կը կսիսկուաէր վիշապի մը երախաբաց զլուխը, և աւշպը սրբյն որ նիզակին անոր կոկորդն էր միած. ան աղի ու ցաւոտ իր նայուածքովը՝ ուխտաւորներու ա՛յնքան խնդրափափաք սրտերուն ու հօգիներուն կը խօսէր, թէեւ մանուկներուն վրայ ալ ահազդեցիկ անոր նայուածքը զինուորականի ու օղնութեան հասոնովը:

Ունէր Ամբատեան վարժարան մը ծաղկոցի հանգամանքով լոկ. վարժարան ու քահանայ մըն ալ, երկուքն և սու փոխն ի փոխ պարտականութիւնով: Գիւզին առջեւը քառորդ վայրկեանով հեռի Ա. Աստուածածնայ աւերակը, որուն համար աւանդութիւնը կ'ըսէ թէ: Ա. Թաղէսոս առաքեալը կառուցած է Գետահայեաց Ա. Աստուածածն անսւնով այս եկեղին, և 200 տարի առաջ ալ զիւզին եկեղեցին զարձած: Այս աւերակը այժմ ճատուռ է և զամբարանը քահանայից. հսու կայ նաեւ Ա. Յակոբ անունով զերեզման մը: Կան ուխտաեղիք նաեւ Խաչաղըլու և

(1) Մաղի լայն իիւսուածք:

Խնդրակատար, որոնք եւս գիւղին անձիշական բոլորտիքն են, ու վարը Եփրատի եզերքին ալ կան Ս. Նիկողայոս և Ա. Թէոդորոս, ատոնցմէ, 5—10 վայրկեան հեռի ալ կայ նաւոտուն անունով քարայր ճը խաչքարերով, ասոր առջեւն է նարվերի Քար անունով Եփրատի լայնքին ցցուած ճիշապարագ ապառաժը, որ նաւավարներուն ու ճամբորդներուն աշն ու սարսափը եղած է, շատ անզամ ալ ճահուան կորուսի պատճառ՝ ճանաւանդ անվարժ թիստարներուն։ Պարտէզներուն ճէջ ալ կան Ս. Խաթունիկ և Ա. Շաման ուխտավայրերը։ Հայեկի ոստքերուն տակն ալ սրածայր քար ճը կայ որ նուռուի Քար կ'ըսեն։ Տէրնպասին (Տեառնընպառաջ) շուտոները զիւղ կուգան եղեր և փոքրերը կը տանին հոն եւ գագաթին վրայ ըսել կուտան եղեր։ Օգնէ Աստուած, չօգնէ Աստուած, ու այս երեք անզամ կրկնել կուտան, եթէ կրկնողը շուտքելով «չօգնէ Աստուած» առաջ ըսէ, նուռուի ծայրէն ուղղակի Եփրատ կը նետեն եղեր...։ Մամիկները փոքրերը զգաստութեան կը հրաւիրեն՝ երկիւղ տալով որ եթէ անաւակրութիւնը ընեն շուտոները զիշերը կուգան և կը տանին զիրենք. պէտք է որ Տէրնպասին երեկոյին աղօթեն շնորհ ինդրեն Աստուած պապայէն որ չարութիւն չգործն:

Խարվերու բնակչութիւնը եւս Անիէն ու Վասպուրականէն գաղթած է, և արդէն իր հնչիւնը, իր բարբառն է Ակնի ժողովրդեանը ննանակ, ինչպէս իր արդուղարով, կեանքն ու կենցաղը, սովորութիւնները, բարքն ու վարքը, տաներու շինուածքն ու կաչ կարասին, ճաշակն ու սովորութիւնները, տօներն ու տօնակատարութիւնները, երգն ու եղանակը, իր երգողի ու բանաստեղծողի կարազութիւնը, իր պարերը, իր լացերը, իր անառանիները, ճանաւանդ իր դարիպին ուղղած այնքան զգայնիկ ու ջերմիկ խաղերը որոնց ճէջ համակ սիրս ու հոգի է զրած, ու այս բնածին կարողութիւնը կամ իրերէն միջավայրէն ու զրութիւններէն քաղուած հոգեկան այս վսեմ տաւրքը սրտէն ու զրկէն փրթած հաւասար ու բուռն սերմանուած կը գոնես ուամկին թէ ճամածշակին, ծագիատի հասակին թէ թուլած ճամփիկին ճօտ։ Անզամ ճը գիւղէն Ելճաս անունով աղջիկ ճը Բինկեան հարս կուտան և երբ Ելճասը ճին կը դնեն, ահա ճամփիկը ու զիւղին էր, ապա կեանք, համարձակ ապրիլ՝ իր իրձն էր, արիւնը ևս ու եփ կուտար իր ճէջ. երազն ու խոչալն էր գէնքերը կապած կուշտին, տէղը ու

էլմաս, ա'լ իմ նարվերու կեռաս, Որ կ'երբաս Բինկին շոր բար սի կենաս. Էլմաս, կեռասն որ ալ միտք բերես, Զի կենաս ու ելնես զաս։

Այսպէս բերնուց իր զգացումները յայտնելու ճէջ շատ առելի հարուստ է Ակնեցին։ Բնութիւնն ու դրութիւնը զիւրութիւն տուած են յասուկ ախպաղ երգելու քնարելու, որոց շեշտով ու կարուութիւնով, որոնք կը մնան անցնող Ակնեցիին արձանացած յուշ կոթողները։ Նարվերցին ամիրայական տունները չեն, բայց ունեցեր է համբաւասոր աչքի ընկնող ընտանիքներ, քաղաքին ու շրջակայ զիւրերուն ծօտ յարգ ու պատիւ վայելող. նշանաւոր ընտանիքներն եղած են Պօղենք, Զօրապասենք, Վարդապետենք, Թամուրենք, Էֆենք, Փիլիկենք և Փէրվէշեանները, ասոնք Պէշիկիթաշի ճէջ նշանաւոր եղած են Պաղտիկ աղայով, Զօրապասենք տուած են Տէր Թորոս և Տէր Գրիգոր քահանաները, տիպար կղերներ կարող ու բարեհամբայրը, Պօղենց Տէլի Յովիկիմը զիրքի, ու հարասութեան տէր, բաւական յանդուղն՝ ու աղղեցիկ, Մջականներն ու Ամը զինքը յարսով ու մեծարող, Պոլսի ճէջ փուռերու տէր, կ'ունենայ Յակոր անունով տղայ ճը որ յետոյ հնձէ անունով համբաւ ու հոչակ հանած է շատ ճը մարզերու ճէջ։

\* \* \*

Տէլի Յովակիմին ճէկ հաստիկը՝ Ինձէն, ի ծնէ, և ի բնէ, անհանդարս բնաւորութեան տէր, այլ արտասովոր ուշիմ ու խելացի, ճիշտ յանդուղն, համարձակ ու անփախ, սրավ շատ ճը արկածալից զրծերու և փորձերու ճէջ մտած, սակայն զուրս եկած է անվնաս. զիւղին զալոցը շարունակած է իր ուտուծը, բայց փորձանք եղած դարոցին ու գաստափին, հապա ընկերներուն հետ ծեմկուած, անանկ որ հայրը կը ստիպուի Պոլս տանիկ և գոլոց զնել, չոն կը գոնեայ փիւնիկլիւ փորձանք ճը, իր այնչափ անառակաթեան ճէջ ցոյց կուտայ արտակար ուշիմութիւն և գասերը խրացնելու ճեծ ընդունակութիւն։ Բայց հնձէն չէր սղձուեր չորս պատերու ճէջ, աղաս կեանք, համարձակ ապրիլ՝ իր իրձն էր, արիւնը ևս ու եփ կուտար իր ճէջ. երազն ու խոչալն էր գէնքերը կապած կուշտին, տէղը ու

փին, նմոյզին վրայ թուեր ու ապրեր անուշ կեանքը լեռնորդիներուն։ Հօրը ո՞չ յորդարները եւ ո՞չ խստութիւնները դինքը չեին զգաստացներ, եւ ցորչափ տարիքը կը բոլորէր՝ թեօր օղուի կեանքը կ'անրջէր։

տուկին եւ աչա մէջէն ծիային երկու տասնոցները կ'ելին. ինձէն կ'ըսէ՛ օմենան սօնրա (սա իր «մէտար քելամն») էր, զոր յաճախ կը կրկնէր իր խօսիցը մէջ) սկնինքի սկնեսէ պենիմքի պենսէ։ Երկու աչքը - բացերու ընկերութեան լուծումը աեղի կ'ունենայ։

### Ինձէն ԳՈՐԾԻ ՄԵՐԴ ԵՒ ՓԱԽՍՑԿԱՆ

Դպրոցին հասցուած ամենօրեայ գանգատները Տէլի Յավակիմը պարտաւրցուցին որ տղան դպրոցէն առնէ եւ իր ճոխ գործերուն մէջ գարժեցնէ։ Սա աւելի գժուար էր ինձէն, ի՞նչպէս ծկլի, մեծարել, յարգանոք վարուիլ յաճախարդին հետ. իր ազատասէր սիրու հրբեք չէր հաշտուէր, ու հողին չէր կրնար ստրկանալ մածնային ի խնդիր. գործէն փախուստ տալով կ'երթար այն վայրերը ուր ձիախաղութիւն կամ զինավարժութիւն կային, ու իր ընկերները գործէ փախողներէ կազմուած էին. ի դուր Տէլի Յավակիմ նոր փորձերով զայն զգաստաթեան բերել կը ցանկար. ան իր հօրը գործին չէր ուղղուած, այլ Տէլի մակղիբին։ Ամէն բան պատրաստած էր, զէնքեր, զգեստներ, քիչ ճըն ալ դպամ, ու աչա օրին մէկը իր գործը լրացնելէն վերջ ձին կը թաճբէ ու կ'անցնի Ակիւտար. ո՞չ ճամբայ վիտէ եւ ո՞չ ալ ուղեկից ունի, ու կը սկսի Պէ.Ճ.քօզի լեռներովը անցկենալ. գետ շատ երիտասարդ, բայց քաջ ու յանդուգն, երկիւլ բառը իր քայլ երբեք չէր հսկիպած. ու օրերով այդ անտառախիտ լեռները կը կարէ եւ կը հասնի Սամսոն, այն ատեն աննշան աւան ճը Ան Ծովի եղերքին. դրամը սպառած, կը ճախէ իր ճին բայց ո՞չ դէնքերը, ու սրճարանին անկիւնը քաշուած ծրապիրը կը պատրաստէ. բայց դրամի ըստյութիւնը զինքը կը շուարեցնէ։ Մըմագրութը կը հետաքրքրուի, եւ երբ կ'իմանայ, կ'ըսէ՛ «Ինձի ընկերացիք, միասին գործենք»։ Ինձէն պատրաստ է, եւ աչա պայմանագրութիւննին կը կնքեն հանդիսաւրապէս՝ երկուքին ալ ունեցած լոկ մէյմէկ տասնոցներովը. տուփը մէջտեղ կը զնեն, տասնոցները կը ճգին եւ ամուր ճը կը կնքեն ու տեղը կը զնէն. եւ կը սկսին գործի։ Օրուան հային կարօտ են երկուքն ալ, ի՞նչպէս սպասեն ամսուզին սնտուկի հարստաթիւնը. աչա երբ ընկերը կը բացակայի, ինձէն եղած զրամները իր պէտքերաւն կուտայ, եւ երբ ինձէն բացակայի՝ սրճեփը այնպէս կը վարուի։ Վասուղիս ընկերութիւնը բաւական նեղութիւն եւ զմաւրութիւն կուտան խաղաղորէն ապրայ բնակիչներուն. մանաւանդ աւելի քաղաքակրթուածներուն եւ ամէն զիւղէ խարան (1) կ'առնեն ու այս պատճառաւ աւելի ու անասելի նեղութիւններ կուտան, ու ամբողջ բնակչութիւնը անձկութեան մէջ է. Լուր կ'առնեն թէ նարսիք ալ սիլուի զան, քաջ աղաճարդը իրեն անպատռութիւն կը սեպէ օրինաւոր տուրքէն զատ այս կարգի աղօրէն տուրք տալը. բոլոր զիւղացի, կին, մանուկ, ճեր ու

### Ինձէն Գէ.Պ և ՀԱՅՐԵՆԻՔ

Յանդուգն մտածումներով աներկիւդ ողաճարդը ճամբայ կ'ելլէ հատիուն գոնէ մէկ երկու օրուան համար ու աչա ան գատած է իր նմոյզը եւ Պօլակիի իր գեղցիկ հավաստներովը ամէն տեղ ասպլնջականութիւն կը վայելէ, եւ այսպէսով հայրենիք կը հասնի. գիւղացին ու տնեցին ի տես այս կտրիծ ձիաւորին ուրախութիւնով կը լցուին երբ իր ուր ըլլալուն ու մնալուն համար մտահարութեան մէջ էին։ Մեծածախ հարսանիք տեղի կ'ունենայ եւ Տէլի Յավակիմ իր այս փորձին մէջ յաջողելու ուրախութիւնովը պահ ճը կ'երջանկանայ։ Ինձէն այս ժամանակին է որ ինձէ անունին կը ափրանայ երբ քրդական այս կոշտ հագուստներովը ման կուզայ շրջականերուն մէջ։ Գլուխը բեշէ ճը (զիսանոց), շուրջը երբեմն եկիլ արաբական, երբեմն սեւ փուշի մետաքսեայ՝ Քրոաց յատուկ, խութենի կամ զիթարի զպուն ճը (էնթարի), վրան որմա բանուած մինքան ճը կամ չեփեն ճը թեւերը բաց ու կախի, ռալ (ցփսի) զօտի ճը մէջքին որուն մէջ միսրձուն խենջարն ու չիթքէ բապանեան արճաթակոթ, ոտքերը կարծիր կօշիկները հիթիթեան ու վրան երբեմն լոյիկ ճը (քուրփի կապայ), երբեմն ալ հարուստ որմա թեւ բանուած մաշլագ ճը, սուրը կողքին, հրացանը ուսին, եւ երկար չվարուզը վզին ետեւօքը միսրձած մինչեւ քաճակը, ու երբ ճիտոն վրայ կը նատի՛ հըսկայ կը գառնայ։ Այս օրերան Տէլիավաշները բաւական նեղութիւն եւ զմաւրութիւն կուտան խաղաղորէն ապրայ բնակիչներուն. մանաւանդ աւելի քաղաքակրթուածներուն եւ ամէն զիւղէ խարան (1) կ'առնեն ու այս պատճառաւ աւելի ու անասելի նեղութիւններ կուտան, ու ամբողջ բնակչութիւնը անձկութեան մէջ է. Լուր կ'առնեն թէ նարսիք ալ սիլուի զան, քաջ աղաճարդը իրեն անպատռութիւն կը սեպէ օրինաւոր տուրքէն զատ այս կարգի աղօրէն տուրք. բոլոր զիւղացի, կին, մանուկ, ճեր ու

(1) Տուրք մը:

անկարողներ հայել լեռը կը հանէ ու հոն կ'ապա-  
հովի՛ զանոնք, ու ինքը զիբքը կը բռնէ բլբի ճը կո-  
ղին. իր հետ կ'առնէ կինը իր ռազմածթերքին պա-  
հապան ու իրեն հայթայթողը՝ ու երբ կը ճօտենան,  
կը սկսին հրացանաձութեան, կը զայրանան Տէլի-  
պաշները ճինչեւ ցարդ չափանուած այս տեսակ զի-  
մազրութենէն, բայց անկարող կ'ըլլան առաջ քայլ  
առնել. սակայն բլբակովի զիբքն ալ պահ ճը կը  
խախտի, ինձէ յետո նահանջ ճը կ'ընէ ու իր տառ ճէջ  
զիբք կ'առնէ աւելի լաւ կրակելու համար. կապարէ  
զնոպակները կը հատինին. կինը ձայն կուտայ. «Ճա-  
րապի՛ւտ մարդ, կ'ըսէ, անմիջապէս կենդինարին թօ-  
վը հալեցուր ու ահա զնոպակը քիչ ճը ևս կը բաւէ».  
բայց Տէլիները թուավ շատ, իրեն ա՛լ ելլոց ճամբար  
չի մնար. կ'ըսէ «Կնի՛կ, իջիր վար, ձին թամրէ», կը  
նետափ ձիուն վրայ. եւ սուրբ բացած կը խայա-  
նայ թշնամինին վրայ, այս զեւէն վախինալով  
ի փախուստ կը գառնան ու անզամ ճըն ալ չեն ե-  
րեւելիր այդ Տէլիպաշները. ինձէն եռ ու եփ կ'եփի,  
լեռնական ազատ անկախ եւ կուտի սիրահար կը  
սիրէ կը փնտուէ. եւ ահա եղիպտական արշաւանքը  
ի թուրքիա, զինուորներ կը հաւաքուին, կամաւոր-  
ներու գունդեր ալ կը կազմուին. երբ կը լսէ, կը  
ներկայանայ հրամանատարութեան. հրամանատարը  
- երբ կը անսնէ անոր տարասորիչ երեւոյթը, անմիջա-  
պէս յիսնեակ ճը յանձնէն, ու կ'ուզարիէ ճա-  
կտո. հոն արտոթեան փորձեր ցոյց կուտայ, կրակի  
ճէջ կը նետափ, բայց կը տեսնէ, որ չոր աֆերիսէն  
անզին չեն անցնիր. եւ արդէն իր հրամանին տակ  
եղողները զրեթէ առաւել կամ նուազ իր տիպով  
մարդիկ, կրակէն կունակ դարձնելով կը սկսին առե-  
րելու, կողովտելու, անիրաւելու իրենց կամաւորի ա-  
նունը շահագործելով. բողոքներ ու փնտուսուքներ՝  
ուրիշ խուսափիլ պէտք էր. կը զառնոյ հայրե-  
նիք ու հոն ալ չի կրնար մնալ. կ'ապաստանի Ամին  
իր ջոջ բարեկամներան, որոնք կը յորդորեն զինքը  
որ Պոլս երթայ իր հայրենական քարծովը պա-  
րապի:

Ե Ն Ճ Է Ն Մ Օ Ռ Թ Ո Ւ Ճ Ի Շ Ի

Պոլսոյ մեծ քօլերան բառական ահ ու սարա-  
փի ճատանած էր մողովուրդը. խոճապ ճը ամէն  
կողմ, ու մահ անթիւ ու անհաշխ. մեռելներու թա-  
ղելը բառական ճանք փործ ճըն էր, ճարդ ճօտենալ  
չէր ուզեր, ճիայն սոտահակներ, զինովիներ, անվախ

անզործներ էին, որ զիակները շահագործելու այս  
ճահացուցիչ զործին ճղուած էին, ու իրենց անհա-  
շխ շահն ալ ճսիսովներ էին զինետանց ճէջ: ինձէն  
երբ այս կը տեսնէ, ահա կը ճօտենայ անոնց ու  
ինքն ալ կը սկսի այս զործին: Իր պատճուածքն է  
«Ունտան սօնրա կը ճանեինք տուներէն ներս, ամէն  
ոք փախած, ամէն բան թողուցած բացը, բռնուող  
հիւանդը դեռ ճեւուած ահա շալիկով կը տանեինք  
կառքերուն վրայ գեղագէզ ճէկը դեռ ոսքը կ'ե-  
րեցնէր, սրիշ ճը աչքերը կը բանար աղերսածօք.  
ունտան սօնրա որո՞ւ հոգը, արդէն խմելով լովիկ  
եղած, կտարեկալ զավաններ ու մեռել թալլող  
տապակներ գարձած էինք. եւ երեկոյին զինետան-  
ներուն ճէջ կը ճսիսէինք տասնոց ճը վրանիս ճնալու  
պայմանաւ. ա՛լ ճանճրացայ, ունտան սօնրա ե-  
կեղեցի զացի բեօպէի, եւ մեացած ճէկ տասնոցս  
ալ ճոճին սուխի...»: Աւ կրկին հայրենիքի ճամբան  
ճեռք կ'առնէ ինձէն, որովհետեւ կը փնտուի եւ  
օճիքը շուտով կրնար ճեռք տալ Պոլսի ճէջ, ու ա-  
հա շունչը նարմեր կ'առնէ:

### Ի Ն Ճ Է Ն Տ Ե Ն Ա Ռ Ե Ր Ո Ւ Ե Վ Ա

Ե յլ եւս նարվերու ճէջ ապրիլը հարկեցուցիչէ  
էր, իր համբաւը չորս կողմով տարածուած էր, ա-  
մէն աշլիքէթ կ'ուզէր ինձէին հետ բարեկամանալ ու  
զայն իրենց ֆիւրան (1) ընել. աղաքը հետզհետէ կը  
հատնէին. զօրենական հարսատթիւն ճը Պոլսէն կու-  
գար. ամէն օր անպակաս էին սունէն ու սեղանէն  
չայ, Քուրդ և Թիւրք. ամէն ժամանակ կը հրակի-  
ռուէր Ալնի իր ջոջ բարեկամներէն ու ճտերիմներէն.  
հարուստները՝ անոր ներկայաթիւնէն հաճոյք կը  
զզային, ճանաւանդ անոր կորիճութենէն ալ հալար-  
տութիւն, համբաւը ճինչեւ Սվազ ու Խարբերդ դա-  
ցած էր, ու այս օրեւուն էր որ Քուրմանչցի աշխ-  
բեթիւն ճէկ քանի հարուստ Քուրդեր կուգան և կ'ու-  
զէն նարմիւրու արօտավայրերուն ճէջ բնակութիւն  
հաստատել, բայց չեն կրնար, վասն զի. ինձէին ի-  
րենց տուած վեսաններն ու նեղութիւնները խոշոր  
արգելք էին:

### Ի Ն Ճ Է Ն Ֆ Ա Գ Ի Ր

Բնականէն ու արկածալից իր կեանքէն, եւ  
կամ զուցէ վարպետէ ճըն ալ նախնական բաններ ճը

(1) Կնքահայր:

ուսած լինելու էր, որ կրցած էր կարգ մը խաղեր ու փորձեր ընել, որոնք այժմուս աշապիաղղորդ լուրերու ու զրուածքներու տուն տուին. շրջականներուն մէջ հաճրաւեալ էր առով եւս, եւ ամէն խրախնահքներու, տօնակատարութիւններու մէջ ինձէն կը փնտուէր. փորձեր, որոնց պատմութիւնը մեզ ևս փոքրերս զարմացուցած էր երբ կը լուինք, որովհետեւ թինկեանի մէկ քանի տուններու հետ բարեկամութիւն ունէր և իր ծեր օրերուն տեսած ու լսած ենք զինքը: Ակնի իր շատ մտերիմ բարեկամներէն Թուրքիեան ձիվան էֆէնտին, ականատես վկան իր գործերուն ու քաջագործութիւններուն, աշճչափ զրուատանօք կը խօսէր այդ բնածին հանձարին ու արտակարգ յանդինութիւնը միշտ պատին՝ Դեւէրու (1) յատուկ. Թուրքիեանները Շէչիր Վէքիլի անսունալ կը յորչործուէին Ակնի մէջ և էն ազգեցիկ գերզաստանը եղած էին պահ մը ու ինձէն ալ իրենց հովանառութիւնը միշտ վայելած, և աներկիւղ կառավարութիւնէն՝ պահ մը շրջակայից սարսափին էր եղած: Օր մը ձիվան էֆէնտին կ'ըսէ թէ՝ «Եկուր ես մեռնիմ ու դուք ինձի տարէք թաղելու». կը համաձայնին. ու ահա երեկոյ մըն ալ լուր կը տարաձայնուի թէ ինձէն մեռնի է Շէչիր Վէքիլէնց տունը. լսաղները ամենքն ալ կը արտօնին ու սուզը կը մտնեն, բայ ի անսնցմէ, սրոնց աշն ու սարսափը եղած էր, և կառավարութիւնէն, զոր շարունակ կը զրադիցնէր: Մեռելական ամէն արարողութիւն եղած, լուացուած, պատնուած, զագաղին մէջ պատկեցուցուած, զիսին աշտանակ մը մոծով ու խնկամանով խունկի ծխուծ. առաւօտուն քաղքէն ու բոլոր զիւդերէն կը հասնին Արեգի՝ Շէչիր Վէքիլիի տունը, նմանապէս Առաջնորդ, աւրուերներ, զալիքներ. տան կարգը կը կատարուի. ևս ահա մեռելական թափօրը կը կազմուի ևս տիրազեցիկ երգերը կը սկսին «Աշխարհ ամենայն»ով. զագաղը ուսածրաբ կը տանին, աղա ու աղբար կը մասնակցին. շատու կ'արտասուն. այսպէսով կը հասնին Ս. Կողմոս. կը կատարեն եկեղեցի կարգն ալ ու «Միրեցի»ն ըսելով երբ գերեզմանին կը մօտենան ու զագաղը վար կը զմեն և յուղիչ ձայնով մը կը սկսին «Թարձ անձն իմն» ալ, ինձէն չի կընար հաճբերել ու ուժով մը ցնցուելով զագաղը կը շրջի ևս ահա ամէն ոք կը սկսի վայէն փախիւլ. ձիվան էֆէնտին քոմին է ու անձի-

ջապէս պատանքը քակել կը սկսի — Ունիտն սօնրա ծաթեցայ, ծօ՛ ձիվան, ա՛լ երկնցուցիք, Աստուա՛ծ, Աստուա՛ծ...»: Եշա իրարու աւետիս, Ինձէն յարութիւն առեր է, եւ չեն զարմանար, վասն զի ինձէին ո՛ր մէկ խաղերը...:

### ԻՆՁԻՆ ՃՐԱՊԻԿ ԶԵՍՊԱՐԺ, ԱՐԵՎԱՐԺ

Ինձէն մեծ հաճրաւ ունէր՝ եւ իրաւածք շահած էր՝ նշանաւոր ճիրիս խաղացողի. այս խաղին տեղի վարժ ու վարպետները որ Քուրգերն էին, սարսափ կը զգային երբ ինձէն, այդ ձիավարիկը ձիուն կրնակին՝ շէօկենը (1) ձեռքին՝ խաղին մէջ կը մտնէր. պարտուելնին յայտնի՝ միշտ կը ջանան եղիքը որ զինքը չպրաւեն տեղի, որովհետեւ տուած հարուածները սոսկալի կը լինին եղիքը, և արդէն շատերն ալ համն սուած եղիքը են սուրին ու հրացանին. այնչափ սրավարժ եղած է, որ մետաքս թել ծը կախուած ատենը սուրսվը մէշտուղէն կը կարէ եղիքը մէկ հարուածովը:

### ԻՆՁԻՆ ԵՃՈՒՊ, ՆԿՐԻՔ, ՎԱՐՊԵՑ ԶԵՄ-ՅԱ-ՌԵՐ

Ինձէն ամէն ճիւղերու, մանաւանդ. արսւեստի այս ճիւղերուն մէջ ալ վարժ հմտու, ու ամենքը աւսած է աւանց վարպետի ու վարժապետի, բնածին, ընդոծին յատկութիւնները զինքը ըրած են բանաստեղծ մը, նկարիչ մը և հնարադէտ վարպետ մը: Սազը ճեռք առնելուն յանպարաստից անձի, զիրքի ու հանդէսի յատուկ ու յարճար գեղեցիկ կտորներ երգած է եւ ունեցած է վերացած պահիքը, որոնց մասին աշճչափ սքանչանօք կը խօսէին. Վերազարար իր այդ երգածներէն ոչ մէկ պատառիկ մնացած է: Եշա զական կեանքը ինձէին, կըրկին անգամ սիրելին ըրած էր զինքը Ակնի և Ռինկու ջոշերուն, և իրենց խրախճանքներուն անբաժան ընկերը ու սիրական հիրը, ինձէն փայլ ու քայլ կտուար իրենց զգացուածներուն ու եռանդին: Ինձէն սրովհետեւ ապրուստի ու շահու հաճար չեր որ ի գործ կը զնէր իր աշւղութիւնը, չեր կընար տանիլ փոքրիկ ակնարկ մը կամ զիստարթիւն մը

(1) Գաւազան մը Փայտէ՛ մէկ ծայրին սուր երկաթ մը եւ գլխին կիսապայտ ձեռով ողակ մը երկաթէ, զոր նետուած ճիրիսները գետնէն վեր առնելու համար կը գործածեն:

արժանապատռութիւնը վիրաւորող, եւ կը փոխադարձէք անպատճառ հերսոսական արարքավ մը կամ ճարպիկ գործով մը: Երեկոյ մը Ակնի մէջ հարսնիքի մը է՛ն ուրախ մէկ պահուն, որ Խնձէն ալ աւելի արբեցած զինիի ու աշուղի ոպիտի, իր լուսավայն կատըները կ'երգէ՝ քիչ մըն ալ աշխարհիկ, Առաջնորդ նիկողայոս արքեղիկոսովոն ալ, որ ներկայ էր, կատակի ձեւով կը յանդիմանէ Խնձէն: Խնձէն սազը ձգած պահ մը գուրս կ'ելլէ. Առաջնորդարանը հարսնետան դէմն է, շխատկ Առաջնորդին ձիուն յարկը կը մտնէ. ոսքերուն տակը քուրջի կտորներով կը փաթթէ որպէս զի քալելու տառն ձայն ջանեն, եւ թուած ձիուն քանակին՝ ուղղակի նարդիկ կ'առնէ՛ շունչը: Առաւատուն կ'իմանան որ Առաջնորդին ձին գողցուած է, հոս ու հոն փնտուառքի կ'ելլէն. կառավարութիւնը կ'իմանայ, բայց հետքը չի գտնուիր. միայն հարսնիքի երեկոյին եղած դէպքը պատճողներէն Խնձէին բարեկամները կը հասկնան թէ անոր խաղն է. նամակներ կը դրկեն, քանի մը հաղարեակ ալ լաւ օղի, եւ ահա ձին ետ կոգայ: Անգամ մըն ալ կրկին Ակնի ջոջերէն մէկուն տունը ուր շատ անգամ հիւր կը մնայ եւ ընտանեցած, երեկոյ մը երգած պաշտէ՝ քիչ մը զինին աւելի բոց կուտայ իր երգին ու խօսքին. ահա ջոջը հրաման կ'ընէ որ զինքը տանին իւրիկին (1) մէջ բանարպին եւ զինի ալ չտան ի մեծ պատիժ: Խնձէն չի կրնար հանգիստ մնալ, խմել կ'ուղէ, երբ կը տեսնէ թէ ալ ամէն ոք անկողին գնաց, կածաց մը անկողինները կը քրքրէ եւ կը տեսնէ որ խաթուններուն թանկազին Լահուրի օտյերը կան, մէկ երկու հատ զպունին տակէն կը կապէ եւ կամացուկ մը կ'երթայ օղիին ու զինիին դարակին դուռը կը բանայ, մէկ երկու շիշ կ'առնէ, գար կ'իջնէ, ձին ալ կը թամբէ եւ ունեան սօնրա մնաք բարով մըն ալ կ'ուղիէ քնացող աղային եւ շունչը նարդիկ կ'առնէ: Եղելութիւնը երբ կ'իմանան, կը զինին քանի մը հաղարեակ զինի, օղի և քանի մը զեղին մետաղ ու նամակ, ես կուգան ցփսի ու ձի: Դեռ յիշողութեանս մէջ եւ աչքիս առջեւ պատկերացած են իր ճանաւանդ որմանկարները աշնչափ վառ գոյներով եւ գոյներու բացարձակ յարձարտումովը. իսկ նուրբ ծիլերն ու ծոտները իրական ու խակախն իրենց փթթամին պատկերացնան մէջ նայնչափ զեղիցիկ. հապա ծաղկա-

նօթնե՛րը քանդակուն՝ մանրանկարչական արուեստի զարգացմանը որոնց մէջ տեղաւորած փնջերը դրախտածին՝ մէշմէկ նրակերտ վառերանդ հրաշակերտներ էին. եւ թաղարէ թաղար փունջերուն վրայէն ծաղկեալակներ ամենանուրը գծուածքով ու երանգով այնքան կերտուն ու կիտուն, որքան ալ բնադիր ու բնասակի, որ խարկանք կուտար դիտող աչքին ու ձեռքին որ երկարել կ'ուղէք անկէ համբակին ի գարդ: Այս որմանկարները իրենց տան, Զօրապենց եւ Բինկան ալ իրենց ազգականին Հովեսաննենց տան մէջ տեսած են: Խշանաւոր էին իր ձեռագործներն ալ փայտի վրայ, հիանալի ու ապշեցուցիչ էին: Գաւազաններ ու չեօկեններ սրոնց վրայ պատկերներ կենդանիներու ինչպէս եղնիկի, քարայծի, նապաստակի, բարակի, թուչուններու, արծուի, սոխակի, ծիծուններու արծուի ձեռքէ ձեռք պիտի խլուէին: Ամբողջովին փայտէ բունով ու փայլով բաղմահարուածեան հրացան մը որ իրեւ փամփուշտ խցան կ'արձակէր՝ շատ ալ հեռու Խշան առնելով, իրաւարչեանի ու արուեստի զլուխ-գործոց մը, մանաւանդի ի՞նչ քանդակ, ի՞նչ բարակ բանուածք, նուէր բերած էր իր ազգականներէն մէկուն զաւկին. հազար ափսուս որ ասոր նման տակաւին ի՞նչ զործեր աւերի ու աւերածութեան մոխրակից մը եղան:

#### ԽՆՁԷՆ ԸՄԲՈՈՑ ՈՒ ՃԵՐՈՍ ԲՈՒՆՈՒԹԵԱՆՑ ԳԵՄ

Գաւատուի զիւղերու մէջ սովորութիւն է հերթով հիւր ընդունիլ իր տանը կամ զիւղին մէջ եւ յատուկ պատրաստուած հիւրատան մէջ կերակրել ո՛ր եւ իցէ հիւր՝ որ ծանօթ, ազգական ու բարեկամ չէ, եւ նաեւ կառավարական պաշտօննեաններ: Հարբիւրակետ մը քանի մը սոտիկաններով նարդիկ կուգայ յետնեալ տուրքերը գտնձելու համար. խխտ ծարդ, կ'ուղէ Խնձէն ալ նեղել, կամ անոր կամակարութիւնը ճղմել, զիւղին հիւրատունը իջնել չ'ուղեր. հրաման կ'ընէ որ Խնձէին տունը երթան, տափկանները շատ ուժիորէն կը զարնեն տան դառը եւ կը կրկնեն զարնուածքը. Խնձէն կը համայէ տղուն որ

(1) Անկողլիններու հաստատուն դարակ:

երթայ նայի թէ ո՞վ է այդքան յանդինորէն դուռ զարնողը. երբ դուռը կը բանայ, հարիսրապետը մէկ երկու ապտակ կը գարնէ տղուն, ըսկով թէ «ինչո՞ւ յամեցար ու յանդինեցար դուռը ուշ բանալու»: Տղան անձիջապէս հօրը կ'իմացնէ սոտիկաններաւ արարքը, և արդէն տղուն ետեւէն ներս կը մտնեն և ամարգորէն հրամաններ կ'արձակին: Ինձէն իր պաղարիւնութիւնը չի կորսնցներ, և հրամաններ կուտայ որ ներս հրամցնեն, ձիերը ատանին կապեն մսուրներուն, և ինք որքան փափկօրէն կը հիւրասիրէ, նոյնչափ խստօրէն վարմունք մը ցոյց կուտայ հարիսրապետը: Անձիջապէս տղոց հրաման կ'ընէ, ճիվանին, Ղաղարին, Նիկողոսին, Միքայէլին ու Սենեքերիմին, որ տանը դուռը լսու ծը զայտն ու զէնքերնին առնեն և երբ ինք նշան տայ սենեակին մէջ կախուած զէնքերը դրաւեն. ակընթարթի մէջ իր այս հրամանները կը գրծադպուին. ու կը ձայնէ՝ «Տղա՛ք, այնպէս մը տիեցէք որ այլ եւս ոտքի վրայ կենալու ոյժ չունենան. որչափ աղաշանք ու խնդրանք՝ այնչափ անգամ ծեծ ու ծեծ. որպէս զի հասկիան թէ ինձէին հետ կատակ չի լինիր»: Եւ առանց հաց ատալու ու թողնելու որ գիշերեն՝ զիշերանց զիւկէն ալ դուռս կը հանէ ջարդ ու փշուր ոսկորներով ու անարգութիւնով: Եսա զմուարութիւնով ճօսակայ զիւկ մը կ'երթան ուրկէց քաղաք կը հասնին ամօթահար:

### ԻՆՁԷՆ ՄԵԾՈՒՅՆ ԳԵՏԱՊԱՐՏՈՒՅԾ

Ինձէն իր այս յանդինութեան ծանրութիւնը կշռելով աչա ձիուն վրայ եկած հոս ու հոն իր բարեկամներուն քով ժամանակ կ'անցընէ: Հարիսրապետը անշուշտ իր զիւսուն եկածը կը պատմէ, զէնքերու զրաւուին ալ, որով անձիջապէս ինձէն կալանաւորելու հրաման կ'ելլէ: Ի դուր ոստիկաններ կը զիւսին, որոնց ամենն ալ ձեռնունայն ևս կը զառնան, և աչա ի բացակայութեան կը զատապարաւուի ողջ կամ ձեռած բռնուելու, այլինքն հրացանալարկ ըլլալու: Այս պաշտօնին հաղարապետ մը կը կարգեն յիսուն ձիաւոր զօրքերով, և ան կը սկսի հետապնդութեան: Ինձէն այս հետապնդումէն կը նեղուի, և հարեւաններու քով ալ զինքն ապահով չի զգար, որովհետեւ ինձէն պահողներն ալ յանցանոր պիտի նկատուին. անվախ ձարդ, քաղաք կ'երթայ և իր ընտանի բարեկամին Շէհիր Վէքէ-

լիին կ'ապաստանի: Շէհիր Վէքիլին իբրեւ աղղեցիկ ճարդ ու բարեկամ կառավարութեանը՝ կ'ուզէ այս անգամ ալ կրիին ապատի ինձէն, բայց կարելի չի լինիր, ու կ'ըսէ՝ «Յակոբ, այս վերջի կերած ապուրու սովորական ապուրներուդ չի նմանիր, կ'երեւի թէ բերանդ պիտի այրէ. պէտք է որ երթաս յանձնուիս. եթէ չես ուզեր յանձնուիլ, բան մը չպատասի կրնամ ընել»: Ինձէն յուսահատիլ, վախնալ չի գիտեր ու ինքնիրեն կ'ըսէ՝ «Ունեան սօնրա՝ սոյսուն եօլմէ իջիւն». կը քաշէ օղին, հազարեակ մըն ալ քերիին մէջ, ձիուն քամակին կը թռի, Խոթարն ու Խաչանտէրէսին կ'անցնի, Խղըն կը կովկրտէ. սպաներէն կը հասկնայ թէ հաղարապետը այս տեղերէն Բինկայ զացեր է, ձիուն զլուխը շիտակը Բինկան կը դարձնէ, թէւ իր քիվրաները զլուտն զալիքին վրայ կը ցաւին և զգուշացնել կ'ուզէն, հա՛ ձիուն կուշափին կուտայ հարուածները: Հաղարեակը դարտկրտած է, բայց հոգրքը վեռ ի զօրու... և աչա տղիդ հոն կ'երթայ այն տունը ուր իջեւանած է հաղարապետը. ջոջ Բինկանցին ամէն հիւրասիրութիւնը ըրած է, պարզապէս իրավաճանք մը. հաղարապէտն ալ իրեններն ալ զլուխին տաքցուցած, և աչա ծիշդ այս ուղեկին է որ ինձէն իր զէնքերովն ու պօյպէլիի զգեստներով ներս կը մտնէ և ուզգակի կ'երթայ սեղանին բոլորտիքը նստած բաղմականներուն մօտ, և առանց դեռ բարեւ տալու կ'ըսէ՝ օղիի մը զուաթի ալ ձեռքք բռնած. «Գուռ շալրեա տիւմիւս տիր, ըրէք ինչ որ կ'ուզէք, ևս ձեր փնտուած ինձէն են, ևս աչա ձեղի եկած»: Ինձէին համարձակ այս խօսուածքը, տղամարդու իր կտրիճ կեցուածքը հազարապետին ուշաղրտութիւնը կը զրաւէ, արմանքէ զարմանքէ տարուած. հաղարապետն ալ, անուանի կտրիճ մէրտ ձարդ, զլուխը տաքցած, Ինձէին կ'ըսէ՝ «Թէպէտեւ ևս ձեռքիս հրաման մը տնիմ մինչեւ իսկ հրացանալարկ ընելու, բայց քու այս մերտութիւնը ինձի զինաթափ բրաւ. ևս զուն որ այսչափ անվախ մաշտան զէմ քալեցիր, պէտք է որ աղրիս. մահը երկուաններուն է միայն»: Ինձէն ալ կը նստի իբր բաղմական ու սազն ալ հայթայթուած է. ու ինձէն իրօք «ինձէ» կտօրներ կը նուազէ վերացիկ՝ գողթնաշանէ երգով. հաղարապետը, արբած՝ աշուղին երցերէն, կը դուէ՝ «Թող չորնային այն ձեռքերը, որսնք ըլլակին պիտի զդներին քեզ սպաննելու»:

Ի Ե Ճ Ե Ն Հ Ե Ի Ա Ն Դ

Ենձէ նախաղացումը կ'ունենայ իր ճահուան,  
երկու որ ձնկաչոք աղօղթքի կը կենայ, քահանան

կանչելալ կը խստավանի, Ս. Հաղորդութիւն կ'առնէ,  
եւ հօթներորդ օրը Ս. Զատկի Կիրակին՝ հոգին կ'ա-  
ւանդէ:

Է, Պոլիս

ԳԵՐԲԻ ԱՐՔ. ԱՐՄԱՆԵՐԵ

## ՎԻՐԳԻԼԻՈՍԻ ԵՐԿԱԶԱՐԱՄԵԱԿԻՆ ԱՌԹԻՒ

(Յար.)

ՎԻՐԳԻԼԻՈՍԻ ԳՈՐԾԵՐԸ. — Վիրզիլիոսի բանաստեղծական կոչումը շատ կանուխէն յայտնուած պէտք է ընդունիլ ևթէ հաստատուի որ ան իրօք 16 տարեկան հասակին գրեց Culex /Մուն/ վերնազրին տակ ճանչցուած փոքրիկ քերթուածը եւ Ciris /ցցունազարդ տառել/ անուն կտորը: Բայց այս երկու գործերը, քննազատներէն ոմանք Վիրզիլիոսի զրչէն ելած չեն համարիք՝ առանց անոնց որոշ յատկութիւններն ուրանալու: Աւելի հաւանականութեամբ վիրզիլիոսի վերազրուած են՝ անկեղծ իրապաշտական Moretumը /պորանի/ եւ գնացքով աշխոյժ եւ խիստ սրամիտ Sora /կապելապետուիի/ երկու փոքրիկ քերթուածները. բայց ասոնց ալ վաւերականութեան վրայ կասկածելու պատճառներ չեն պակիր: Ընդհակառակն Catalepton կամ Catelepton /թեթեւ քերթուածներու հաւաքածու/ ժողովածուին մէջ. եթէ կտորներէն շատերը լուրջ զրաւականէ զորիք են, անոնցմէ մէկ քանի հատը — մասնաւրապէս երկրորդը, որ Բուխտիլիանոսի ծանօթ էր —, ապահովար Վիրզիլիոսի զրչէն ելած են: Վիրզիլիոսի վերազրուած այս անվաեր թէ վաւերական քերթուածները կ'ապացուցանեն որ սկսակ բանաստեղծը տակաւին կառչած է կատուղոսին եւ կը փափաքի անոր նմանիլ՝ մէծ հիացում անհնալով անոր տաղանդին և համ-

բաւին վրայ. անոնք կը սորվեցնեն նաև — բան մը որ առանց այդ վկայութեան ալ կը կուհուէր արդէն — որ Վիրզիլիոսի ինքնատպութիւնը իր առաջին փորձերուն մէջ իսկ չի ցցուիր:

Բանաստեղծին ինքնատպութիւնը յայտնուի կը սկսի միայն — եւ տակաւին անկատար կերպով — Հովուականներու հաւաքածուով: Վիրզիլիոս իր ամբողջ կեանքը զիւղի, զաշտի, արտորայքի սիրով ապրեցաւ. այս զգացումը աւելի բուռն եղաւ բանաստեղծին երիտասարդութեան ժամանակ, երբ ան տակաւին թարմ կը պահէր իր առաջին տարիներու յիշատակը. տարիներ զոր ան ապրած էր մարգագետիններու, անապաներու, այդիներու մէջ, ծառերու, սաղարթալից սատերու, տերեւններու շուքին տակ, Մինկիոյի կանաչագեղ ափերուն վրայ, լսելով զետակի կարկաչինը, ոչխարներու մայիսնը, կովերու բաշինը, հովիւններու սրինդը, թոչուններու երզը, շնորիական կաղնիններու վրայ պարս ելած մէզուններու բզզիւնը... Զարմանալի չէ ուրեմն որ բնութեան այս սէրը յաջորդաբար ներշնչած ըլլայ Հովուականներն ու Մշակականները զգայուն բանաստեղծի մը որ Մանտուայի Սովուակը (Cycnus Mantuae) կաչուեցաւ:

Վիրզիլիոսի ինքնատպութիւնը կատարե-